



Պ Ի Տ Ա Կ

Բ Ի Տ Զ Ա Ն Դ Ե Ա Ն

Պ Ե Խ Տ Ր Ո Յ
Ը Ն Կ Ե Ր Ո Ւ Թ Ե Ա Ն Ա Ր Հ Ա Ր Ո Ւ Ն Ե Ա Ց

1813.

4. 5. 6. Յ Ա Խ Ն Ի Ս Ի :

Ի Ն Կ Ի Լ Դ Ե Ռ Ո Ւ Ա .

Լ և ս պ ա ռ . 10 Մ ա յ ի ս :

Հ ա մ ա ս օ պ ո ւ թ ի ն ի ւ տ է ր ո ւ ա յ ի գ ա ղ ե լ ա յ ի ն :

Ու եկ օ ֆ ֆ ի խ ա լ մ ը ք ա տ ի շ է է ն կ ը դ ր է
ա ս հ ե տ ե ե ա լ ն ա մ ա կ ը :
“ Մ է կ ն ա ւ մ ը ե կ ա ւ հ ո ս ի ն կ ի լ դ է ր ո
ո ա յ է ն ո ւ բ ե ր ա ւ հ ո ս վ ա լ է ն ձ ա յ ի ն վ ե ր ջ ե
օ ր ա դ ո ւ թ ի ն ե ր ը . ա ս ո ն ց մ է ջ ը կ ը ս է թ է
ֆ ր ա ն ս ը լ ի ն ն ա ւ ա հ ա ն դ է ս ը . ո ր ն ո ր կ ը ր ա լ
կ ա ն ա ր 16 պ է լ ի ն ա ւ է , գ ո ւ ր ս ե լ ա ւ թ օ
լ ո ւ ն ա ւ ա հ ա ն դ ի ս տ է ն . ա ս ո ն ց ե տ ե ն ի ն
կ ե ր է 4 պ է լ ի ն ն ա ւ ո վ ե ա լ ա ր դ բ է լ է լ ք ՝
ո ր է ի ն կ ի լ զ ի ն ա ս ն ա ւ ե ր ո ւ ն գ լ ս ա ւ ո
ը ” :

Ե ր բ ո ր ի ն կ ի լ զ ը ա կ ր ա պ ե տ ե ց Մ է կ ի
լ ս ա յ ի ն մ է ջ ը . մ է կ ք ա ն ի ա պ ս տ ա մ ը ո ւ թ ի ն ե
ւ ի ն ե ս է լ ո ւ ն ա դ ա ս տ ե ց հ ո ն տ ե լ ի թ ա գ ո ւ
հ ի ն ո ր ա ն կ ի ց ո ւ ր ի չ տ ե լ ը ե լ լ ա յ ե ր թ ա յ .

բ ա յ յ օ թ ա գ ո ւ հ ի ն ա ս ո ր ն ե ր հ ա կ ա կ ք ա ւ
Մ է կ ի լ ս ա յ ի ն ե ս ի ն ր ս ի կ ո վ ե լ ը ր ։ ա ս ո ր ք ո վ լ ք
խ է լ ը ր մ ա ր դ ի ն ե ր ա լ ժ ո վ լ ե ց ա ն ձ ե ռ վ ը
ն ի ն զ է ն ք ա ռ ա ծ ա ծ ա ր դ է լ ը ս է հ ա մ ա ր ա ս հ ը
ր ա մ ա ն ը : 3 ի ն կ ի լ զ ի գ ո ր ա ց գ ո ւ ն դ շ ո ւ տ
մ ը հ ա ս ա ւ բ ա լ է ր մ ը յ է ն , ո ւ ա ս ա խ ս ա ն դ ի ն
ց ը ր ո ւ ն ե ց ա ս դ է մ գ ն ո լ մ ա ր դ ի ի ն ե ր ը . տ է
ր ո ւ թ ե ա ն հ ր ա մ ա ն ը կ ա ս ա ր ե լ ո ւ հ ա մ ա ր .
շ ա տ մ ա ր դ ի ն ե ր բ ր ո ւ ն ը լ ե ց ա ն ո ւ բ ա ն ա լ
գ ր ո ւ ն ե ց ա ն ա ս ա ս ա մ է ն ե ր ո ւ ն գ լ խ ա ւ ո ր
ն ե ր է ն : թ ա գ ո ւ հ ի ն ա ս մ ի ջ ո յ լ ս պ ա տ հ ա
ռ ե ց ն ա կ ա ն ա յ , ը ր ա յ ի ն հ ի ւ ա ն դ ո ւ թ ի ւ ն ը ,
ա ն ո ր հ ա մ ա ց հ ա ս ա ր ա կ ա ց ա ս ո ւ ջ ո ւ թ է ն ա
տ ե ա ն ը վ ճ ո ւ ց թ է կ ը ր ն ա յ մ ա ա լ գ ե ռ ա ն
կ զ լ ի ն մ է ջ մ ի ն չ է մ ա յ ի ս ի շ ը , և ա ն կ ի ց
վ ե ր ը պ ե ս ա ր մ ը ա ն ա յ ա յ մ է կ ի ն կ ի լ զ ի գ ո ր է
կ ա մ ը ը ս վ ա ծ ն ա ւ ի մ ը մ է ջ կ զ զ ի է ն ե ր թ ա լ ո ւ
հ ա մ ա ր :

բ է կ թ ո ւ ո պ ո ւ կ ի ն մ է ջ ե ղ ա ծ դ է տ ը ՛ ո ր
ն ո ր ս ա ռ ե ց ա ւ ա ս ձ մ ա ս , ս կ ս ա ւ ք ա կ վ ի լ ո
հ ա լ է լ Ա պ ր ի լ է 11 ի ն :

(Մ ա յ ի ն ո ւ :)
Ա Ա Բ .

ՍԱՐՍՈՒՆԻԱ.

ՏԵԿԱԿ. 9 Մայիս:

Ամսուս 9 ին հրատարակվեցաւ առ հետեւալ ծանուցումը Տրէզատ քաղքին մէջ։
“Հրամանաւ քաղքին իշխաններուն կը հրամանայի մէծ մէծ պատիժներով ժողովրդեանը, թէ առ քաղքին և թէ քաղքէն գուրս եղած բնակիչներուն, նաև ապահոված առ քաղքին առ յայտնեն առ հրամանը հանող քաղքին գլխաւորին՝ ուր տեղ որ գիտեն թէ կայ Մոսկովի կԲՊոռու չեղքը, կԲ թէ ուրիշ անձինք՝ որոնք առ տիս անդին պահպատած են. յայտնեն նաև թշնամին առ քաղքին մէջ ամսէն ըրած գործերը”։

Դաստիարակութեալ. ՚ի թէռուխ գլխաւոր քաղքին զօրակետէն։

ՊԱՎԻԿԻ Ի ԹԱՅ.

ՄՇԱԿՈՒ. 10 Մայիս:

Ամսուս 4 ին առաւական դէմ կըրակմը եղաւ Վելսոնէնին մէջը, և քչեց գրեթէ բոլոր օրը, 59 տուն այրեցաւ, ու 48ը առն առ բոլոր տանիքները այրեցան։
(Օրագր. Կայուել.։)

Պամուկանա. 5 Մայիս:

Մոսկայի բրենցիքէնին գունդը եղաւ գետին անդին կողը սանցաւ՝ կէսալ Վիթմէնին կէսմէռէն թօնկառէն։
(Օրագր. Փարիզու.։)

Պահէնութ. 12 Մայիս:

Առ գծէնի պատերազմներէն ետեւ, անմիաքանութիւն ու տրաունը Մոսկովիքրսւն ու Պառչներուն մէջը օրէօր կըշատնար։
Պառչները կըսէն թէ պատերազմը կոր սընցուներուն պատճառը եղաւ Միլօրիա տօվիթը Մոսկովին Ճէնէռալը՝ որ ամսուս 23 ին հասաւ Տրէզատ, և անկից ետեւ այն շափ կամաց կամաց կը քաղքէր՝ որ ամսուս 29 ին հաղիւ հազ հասաւ Քէնինից որ հեռու է Տրէզատէն 12 մին։ Երբոր հոս

էր առ Ճէնէռալը, նորէն հրաման հասաւ իրեն Վինթաճնսթէին Մոսկովի գլխաւոր Ճէնէռալը որ շուտմը համնի ու միանայ պատերազմով բանակին ձախ թէին հետ ու զարնէ ֆրանսը լիւրը։ Հնազանդեցաւ առ հրամանին ու համբայ ելաւ ամսուս 29 ին Քէնինից իրեն գունդը, ինքնալ Ապրիլի 30 ին ճամբայ ելաւ քաղքէն ու հասաւ թէնինկ, իրթէսի օրը հօնտելը կեցաւ հանդշելու համար։

Մայիսի 2ին հասաւ Ծոռէնքան ուրաեղ որ էր պատերազմը շնորհ բանակին ձախ թէրը, բայց վարապար եղաւ իրեն գալը, վամ զի ան ատենը պատերազմը լըմընալու վը րայէր, ասոր համար և հէ առ կըրցաւ մըտնալ պատերազմին մէջը։ Հասնելընակէս հէմէն սկսաւ նորէն ետ քաշվիլ։

Մոսկովի կըրմէնալ կըմեղադրէին թէ Եօնը Պոռուշն Ճէնէռալը ինչպէս պէտք էր նէ ըլ պատերազմնացաւ ֆրանսը լիւրուն հետ։
(Գանձ. Քրիս.։)

ՔՐԱԿՆ ՍԱՅ.

Փառէւ. 13 Մայիս.։

Կայսրուհին կառավարը ֆրանսայու առատ առ հետեւալ խապարները Մայիսի 11 ին։

Կոսէնին ու Վիլսորու ֆին մէջը իդալայի Փոխարքան իրեն բանակովը հանդի պէցաւ մէկ թշնամեաց գունդիմը՝ որոնք կեցերէին աղէկ գերբովմը մէկ լոզդ հեղեղաղուիմը աւէնէ ետև։ Փոխարքան պատերազմնացաւ ասոնց հետ ու վըուընաեց իրենց կեցած տեղերէն։ սպանենեց անոնցմէ հազար հոգին աւելի, ու 5 հարիւր հոգիւր բերաւ գերի բանեց։

Մէկ խաղախմը բանրվեցաւ՝ որուն հետը կար մէկ թուղթմը, առ թղթին օրենակը կըրմէներէ վարը։ Մոսկովիները այրեցին փախչելու ասեն 800 առապային տեւէլ։ Մոսկովիներուն շատ կահկարամները, ու 20 կտորալ թօփ ֆրանսը լիւր գտան ճամբաններուն վըայ։ շատ խաղախմներու գունդերը դուրս կըտրըվեցան իրենց բանկէն։

Ամսուս 8 ին կէսորվան ատեն, Փոխարքան մասաւ Տրէզատ։ Մոսկովիները բայց մէկ մէծ կամուրջմը 3 ուրիշ կամուրջներալ շներէին ելաւ գետին վըայ։ Փոխար-

Ասպիքան գնաց իրեն գունդովը առ կամուրջ ներուն վրայ, ու հոնտեղը հանելուն սկս Մոսկովին կը ակ արվին, կամուրջներուն, ու այրեցին. քրամսը շները առ ին Մոսկովին բնուն ձեռքէն կամուրջն գլուխ: Ելզակի եղբերէն բոլոր թշնամիները ետքաշնեցան:

Նաբարձէն կայսրը մտաւ Տիկղտա ամսուս 8 ին կէսօրէն ետև սահամը մէկին. կայսրը անձամբ բռորդ քաղաքը պըսրտեցաւ ու հասաւ մինչև բրիելոնիդաէն գեղը, հոնտեղը հրամաց որ կամուրջը ճգէն գետին վրայ:

Օքնաւը առ համայնքին՝ ո՞նդ գերի բըրդը լուսած խաղաղին ու վէն գըրդը լուսած:

» Ձիէ որ ֆրանսըները զմեղ բանադատեննէ ետք քաշնելու, բանեցէք ան ձամանան ինչպէս որ կը կարգադրէ մէղի Վլինժ մէնսթէին Ճէնէռալը. հրաման կուտամ մեղի որ այրէք բոլոր ան կահկարաբիննը ըլորոնք մէղի արգել կը լան ճամբուն մէջը այրեցէք ամմէն առասպանները, ու միերը բէրէք մէր հետք. ան բաները որ կը բնար փախցնել փախցուցէք մինչև Ելզակ դետք առանց մէկ տեղմը ուշանալու: (Մօնիքուն:)

Տեղունքնի քրանուը Ճէնէռալին նուութը որ գերի Լիոնու Պառաւը Ճէնէռալին, որ է հուտալը Ելզակին Օքնաւին մէջ եղած երեւն:

» Պարոն Ճէնէռալ:

» Որուինետք Սբանտառւին բերդը ու քաղաքը պարպելու ատեն տեսնցին այս հրամանոցը հետ, ու իմ զօրացը կառավար բութէ վրայ գովեստները աւ լսեցի հրամանոցներ, կը յուսուցի որ գաղատուեն խօսքին կէրէ հանդարս ճամբույ ընելով գում դէսի կը լի կը լսար, բայց յըսը պարար եւաս. ուստի կը պարտասորիմ իմացընել հրամանոցդ, թէ ինչպէս արմանցած մնացքրեմ ու նեղեւետալ միանդամայն, Պառաւը մէր հետք ասանի վարվելուն համար:

Պէտինի ուսմիկ ժողովուրդը եկան պատեցին Սբանտառւին գուռները, ու շատ նեղացուցին զմեղ. ուր է, հիշ զապթ քաւ առ ցած ժողովուրդը ինչպէս որ պէտք

էր, և ինչպէս որ խոստացաք մէղի; Բոլոր ճամբուն վրայ տէկերով ու բրիջերով վնած մարդիկներ մասխարդութ առջենին կելային ոող թէ աղաք սլիտի վախցնեն.

և ինչպէս որ զսմննէ կաւալարներուն հրամանով կեցերէն եղեր մէյէր, ոող զի ցըցնեն մէղի թէ ամմէն ժողովուրդը ուոք եւերէ, թէպէտ, և իրենց միրվասնը կը գըտքվարինկոր, ինչպէս որ իրենց գործ գովնալ երեցուցին: Ինչ խաղաւթի հանելու առիթ կը նայիննէ բանեցուցին՝ ոող զի օֆիելաներ, զնուուրներ, վախցնել տան մէր գունդէն, ստակ մի կըսես, անյշ անոյշ խոսքերմ, խմելիքմի ևն, ամմէն թիււ լիւ բան ըրին, ու մէր Պառու առաջնորդ ները աս բաները արգելուն տեղը՝ ինչպէս որ պարտքերինն էր, տահա պէտէր ամմէն ուժովը վրայ կուտային: Պարոն Կուրբէլին տակ եղած Մոսկովի գունդը շատ գժուարեր էր աս բանիս վրայ: Պատրաստներ էին՝ որ գիշերանց իմ գունդին վրայ վաղբն տուներուն մէջը ու զէնքեր նին թալին. աս ամօթալ գործքը պիտու ընէին Հավկլպէսակին Սանտաստին ու իրեն շրջակայ տեղվանքը: Ես իրաւոր չէի կարծեր պամփիսի բաներ, և չնորհականի միմի գունդիս որ մէր հուզավալը ուրիշ բանով չիտըլին բայց եթէ բանի տեղ չսկսես:

» Ան զդանունները որ շարժեցին իմ սիրտս, և հրամանոցը սըխ բարեկամութիւնը, ինձի մեջ բաշճանք կը բերէր, որ չէ թէ այսպիսի բաներ՝ այլ ասոնց ներհակը գրէի հրամանոցդ:

Հաստատեալ Պարոն Տըրութիւնի, հին վերակացու Սբանտառւին:

Վէլին կէտին գլուխուրին, նուութը, որու մէջ չըպարհ եւ իւսկան պաշտպանեցին առ բնու ու բու չիտըլին նշանաւիներուն որ նէրս նրան:

» Տէր Արքայ:

Հրամանոցդ տէրութը զիս պատուեց Վիթթէմպէուկ քաղաքին ու կամուրջին պաշտպանութիւնը ինձի յանձնելով: Թէպէտ և մեր

մեր յանդուղ թշնամին հինգ սմստամ շ հազար հոգիով ուղեց էլապային ձափ կովին եղած կամուրջին գլուխը գրաւել զապի ընել բայց չի կրցաւ : Աս տեղը՝ կատաղի Մու կովիներուն կըրակին տակը օքէօք կըրաւ տարելագործվեկոր, ու աս օրվան օրըս վախ պիլէ կըրծդէ էն կըրուկ զրաց ալ :

Վեթթէմսէակ քաղաքը որ մարտի 10 ին ամմնատըկար բանմընէր, ու 21 ին հազիւթէ քիւը կարգաւորվէրէր, ու նաև մինչեւ Ապրիլ մէկը ունէր շառ տակասուննէր՝ նշան կըրախցըլէր թէ մէկ ձեռքին երկըն շընելով առնուն թշնամինէրը, ապրիլ 17 ին 1500 էն քիւ զինուորովլ մէկ աղէկ պատերազմին դիմացաւ 10 հէր Մոսկովի գէմ՛ որնց գլամաւորը էր Վինթչնսմէէն Ճէն նշուալը, որ էր անկախ գլամաւորը Մոսկովի ու Պուտշի զրաց վայ:

Աս պատերազմէս առաջ, մեր գուրսի գունդերուն վրայ վազեցին Մոսկովսէրը ու կառնուինկոր ձեռվընէս, թէ որ մէկ մանաւոր բանիմը համար (որնոր վերջը կիմայընէմ) նշյն օրը սահամթ շին գուրս հանած ըլլայի մէկ գունդմը՝ որոնց գլամաւորը է Պատու Ճէն նշուալը, ու գունդը կըրազկանար 800 հոգիէ : Աս Ճէն նշուալը գէմ գլրաւ թշնամիներուն ու մերնց ժամանակ արվաւ որ ետ քաշվին ասկից ետև օկատ մէկ զարհուրելի պատերազմը բեր գին հետ ու բոլոր օրը տեղի թշնամին ննչէս որ իրենքալ կըրսունավանին կորունցուց աս ձեծիս մէջ 17 օֆֆիշեալ, 600 հոգի: Ճետեալ օրը 18 ին մէկը եկաւ ան գիի կողմէն որ դաշնադրութիւննէնք, եռ ննչէս որ պէտք էր պատասխանը տըլի : Աս չէ ըստենուս ետև, սկսան 8 սահամթ սատիկ թօփտուել, ու կրծանային քաղաքը՝ մանաւանդ մեր մազազնէրը էրել: Աս երկու օրվանս մէջ մենք որ պատասխանը պաշտպանելու հետ էինք նէ, կամուրջին դլուուն վրայ չորս անդամ զարնըլերէր ։ աս տեղը Պոօնիքօլիսի Ճէն նշուալին տակին էր : Ամսուս 19 ին կէս գիշերանց բերաւ թշնամին մեր կամուրջին գիմացը 6 խում պարայ ։ ես իմ պահապանութիւնը կընէի պատմնէներուն վրայ, ու քան զամնենը առ առջ խումացայ բանը, ու առջ խումապարային

հասնելին առաջ օգնութիւն հասուցի ան աեղը ։ կամուրջը մէնք վրանդէմը աղատեցաւ, վասն զի երկու խումապարայ գընացին խաթռանոտ կամուրջը վրայ ննկան : Մէկ նոր պատմնէուը որ առաջուց ըսկսերէնք՝ իրեք օրվան մէջ ըլլընցաւ, որնոր կրնաց ասկից ետև աս տեսակ վրանդներէն պահէլ կամուրջը :

Մայիսի 6 ին զանազան լրտեսներէ իմանալով մեր մեծ բանակին ապահովութիւնը, սահամթը իրեքին կէսօրէն ետև գուրսուննալ եւայ ու զարկի թշնամին գունդերը ։ թշնամին շփոթեցաւ էրբոր տեսաւ որ յան կարծակի ըրս գիէն վրան հասայ ։ զասնիք ետև քչելին ետև, իմ գունդերս առաջ քչեցի ու հէս բանմը ըշհամարձակի ցաւ ընելու մեզ գէմ ինծմ շ հոգի միայն մեռան և մէկ քանի հոգիմնալ վիրաւորվեցան, իսկ թշնամին վրայ լսեցի թէ մեր ըրս խաթէն աւելի կորսընցուցերէ : Իմ հիսապիս կէօրէ Ապրիլ մէկէն մինչեւ Մայիսի 7ը 2000 հոգիմը կորսընցուցած է թշնամին ։ իսկ մենք 395 հոգի կորսն ցուցենք :

Մայիսի 7 ին խապար առի թէ Մոսկայի բրինցիքէն թօռկառուին վրայ կէր թայկոր, ու պիտոր գունդմը խրկէ՝ որ վայ մօտիկայ ինծի, և թէ Խալիսյի փոխարքան ասօր կըհամնի Տրէզոյա, քչելով Մոսկովի ու Պուտշի Լուգաձէնի երևելի պատերազմէն ննացած զօրքերը :

Թէ որ հըրամանոցդ մօքին ու ուղածին կէօրէ ըլերենք մեր ծառայութելինէ, կընընդրեմ հրամանոցմդդ՝ որ բարերարութիւնը ըցընէնիք բոլոր Ճէն նշուալիներուն, մեծին ու պլատիկին, ու ամ մէն զրացը՝ որ իմ տակըս աս պաշտրման 37 օր ծառայեցին, ու արժանի են վարձքի : Ես ամէն սրառուս կըլինդրեմ հրամանոցմդ աս կըտրիճներուս համար՝ որ զի ընէնք ըլերենքին հրամանոցդ անձինլ վրայ և հրամանոցդ ծառայութելը :

Ճառայ քո ևն ևն .

Ճառապատէւ ։ Պարոն Լաբուաք :
(Մօնիեու :)

Աս գործքս՝ որ է պատմութիւն հիմակվան առենիս, տասնըհինկ օրը մէյմը կըտըպվե ։ Դէսէ Տէկ Դէսն Ս Սրբոթն ԿԱԶԱՐՈՒ ։